

Գ Ա Ղ Տ Ն Ի Ք Վ Ե Ն Ե Տ Կ Ո Յ

Բ.

ՆԻՔՈԼՈՏԵՐ ԵՒ ԳԱՍԿԵԼԼՈՑԻՆԵՐ

Մեծ-Ջրանցքին և ճիւղտէքքային մէջ այն ժամանակ հրապարակ մը կար միջակ մեծութեամբ, զոր կարելի է տեսնել այսօր իսկ զրեթէ մի և նոյն վիճակի մէջ ինչ որ էր հնգետասաներորդ դարուն կէսերը, ուր ամէն տարի նոյն ժամանակ հասարակաց արտառովոր զուարճութիւններ կը կատարուէին

Այս հրապարակին մէջէն կ'անցնէր այն ջրանցքներէն մին, որոնք տակաւին վեներետոյ իբր շնչերակներն են արիւնը ծայրերէն մեծ քաղաքին սիրտը տանելու: Այս ջրանցքները, ստոյգն ըսելով, հաղորդակցութեան միակ ճամբաներն են վեներետոյ. փողբիկ նեղ անցքերն, որոնց փողոցի անուն կը տրուի, չէ կարելի հաշուել: Գարձեալ աւելցունենք թէ այն դարուն այս նեղ փողոցները զրեթէ անգործածելի էին:

Վերի ըսած հրապարակը կը կոչուէր հրապարակ Նիքոլոտներուն և Գասդելլոցիներուն ի պատիւ զուարճութեանց և ըմբշամարտութեանց, որոնք ամէն տարի նոյն օրն երեկոյանն ղէմ տեղի կ'ունենային երբ տոժը իր պատկազրութիւնը կը նորգէր Աղբիակահին հետ:

Ասկայն ո՛վ էին Նիքոլոտներն և Գասդելլոցիները:

Ասոնք Ռիալդոյի կոնտուլալարներէն և Քիոնճիայի ձկնորսներէն ընտրեալ կտրիճ երիտասարդներն էին. նաւահանգստին քահնի մը բեռնակիրներ ալ կ'ընդունուէին մարտընչելու, սակայն շատ քիչ թուով:

Ըմբշամարտութիւնը առանց վանդակի՛ կամուրջի մը վրայ կ'ըլլար, ինչպէս էին այն դարուն վենետոյ բոլոր կամուրջները: Այս կամուրջը կը գտնուէր քաղաքը զրեթէ երկու հաւասար մասի բաժնող ջրանցքի մը վրայ, քաղքին կեդրոնը: Կամուրջին վրայ եզերքին մօտ երկու հակադիր անկիւններու ուղղութեամբ քարին թանձրութեան մէջ մարդու ոտքի երկու

լայն ձեւեր փորուած էին տրամանկինսպէս: Քիչ վերջը պիտի տեսնենք թէ ինչ բանի կը ծառայէին այս ոտքի նշանները, որոնք մինչև ցայսօր կը կենան, և այս սողկըր զրոզը տեսած է զանոնք Նիքոլոտներուն և Գասդելլոցիներուն հին հրապարակին վրայ:

Երկու ախոյեան խումբերը, իւրաքանչիւրը տասուերկու երիտասարդներէն կազմուած, շարուած էին կամուրջին երկու կողմէն քիչ հեռաւորութեամբ: Ամէն մէկ խումբը իրեն յատուկ համազգեստն ունէր աչքառու գոյներով. կանանչ՝ Նիքոլոտներուն, կարմիրը՝ Գասդելլոցիներուն: Մէն մի իմբի զլուխը կը գտնուէին ըմբշամարտութեան երկու դատաւորներ:

Բազմութիւնը արագ արագ հրապարակին երկու պարսպ փնացած մասերը լեցուեցաւ, մէկ կողմը Նիքոլոտներուն և միւս կողմը Գասդելլոցիներուն. ամէն ոք տեղ մը գրաւած էր իւր ընտրութեան կամ լաւ ևս իւր համակրանաց համեմատ. և իւր նախընտրած ըմբշներուն գոյնով զրօշ պարզած էր: Ինչպէս ներկայիս նմանը կը տեսնուի Օքսֆորդի և Գէմպրիչի (boat-race) նաւարշաներու ատեն: Մտակայ տուններուն պատուհանները հանդիսատեսներով լեցուած էին, ամէն կողմ մարդու զլուխ կը տեսնուէր, նոյն իսկ տանիքներու և պատշգամբերու վրայ:

Նոյն պահուն ըմբշամարտութեան դատաւորներէն մին բարձրացուց ձեռքը և նշան ըրաւ թէ կ'ուզէ խօսիլ: Քիչ շատ լուռութիւն մը տիրեց, այսինքն զուարթ պոռաւներուն յաջորդեց խուլ վըժըշոտց մը, նման մեծատարած փեթակէ մը ելած բզզանքի: Դատաւորը խօսեցաւ այսպէս.

— Տղաք, ըսաւ, պիտի կուտիք, բարեկիրթ և անկեղծ եղէք: Ըմբշներու առաջին երկու անունները պիտի քաշուին ըստ բաղդի: Այս երկուքէն մին, Նիքոլոտ կամ Գասդելլոցի, որ յաղթող պիտի հանդիսանայ, պարտի ֆնալ կամուրջին վրայ սպասելով հակառակ կողման երկրորդի մը յարձակման, յետոյ երրորդի մը, մին-

ըև որ ինքն ալ յաղթուի: Չեր մէջէն, տղաք, վերջնական յաղթողն պիտի ըլլայ անիկա որ կամուրջին տէր մնացած է, հակառակ կողման բուրբին խնայովը: (՛ն ուրեմն Գասղեւոցիք, ջանացէք անցնալ տարուան ձեր պարտութեան վրէժը լուծել: Կտրիչ Նիքոլոսներ, պահեցէք ձեր վաստրկած աստաւելութիւնը:

Այս համատու ճառախօսութիւնը, ստորոգն բնելով, շատ հեռու ճարտարախօսութենէ, ողջունեցաւ եթէ ոչ ծաղրածութեամբ զէթ անհամբերութեան ազմուկներով:

— Ըմբշամարտութիւն, ըմբշամարտութիւն, կը գոչէին ամէն կողմէն:

— Քաջութիւն Նիքոլոսներ:

— Քաջութիւն Գասղեւոցիներ:

Երկու տարբեր գլխարկներուն մէջ դրին Նիքոլոսներուն և Գասղեւոցիներուն անունները, յետոյ իւրաքանչիւր գլխարկէ անուն մը քաշեցին:

— Պետրոս՝ Նիքոլոսներուն կողմէն, Ջաքարիա՝ Գասղեւոցիներուն, ըսաւ ըմբշամարտութեան դատաւորը:

Երկու երիտասարդներ զուրս ելան իրենց յատուկ խումբերէն և չորս աստիճան վեր ելնելով կամուրջին եզերքը հասան: Հոն իւրաքանչիւր ոք իր ձախ ոտքը դրաւ քանդակներէն միոյն վրայ զորս վերք բացատրեցինք, իր աջ ոտքը այնպէս երկնցուց որ կամուրջին մէջ տեղը հանդրպի իր հակառակորդին աջ ոտքին. այս դիրքով երկու ըմբշոները արժանակիւնարար կը կտրէին կամուրջը:

— Մն, ուրեմն, ըսաւ ըմբշամարտութեան դատաւորը:

Երկու հակառակորդներ թեւերին երկրնցուցին որպէս զի գիրար գրկէն: Ըմբշամարտութեան յաղթանակը կը կայանար իր հակառակորդը ջրանցքին մէջ նետել ատանց իր ոտքին տեղի կորսնցունելու: Երբեմն կը հանդիպէր որ երկու կուտողները միասին կ'իյնային ջուրը, այս դիպուածը խիստ կը զուարճացնէր բարեմիտ վեհեպոստները: Նոյն այս բաղդին արժանացան երկու աստղին ներկայացողները:

Ուրիշ երկու անուններ քաշուեցան ըստ բաղդի և ըմբշամարտութիւնը վերստին սկսաւ: Գրեթէ կէս ժամ շարունակեցաւ մերթ միոյն և մերթ միւս կողման յաջողութեամբ, սակայն ատանց նշանաւոր պատահարներու Նիքոլոսները և Գասղեւոցիները զրեթէ հաւասար զօրութեամբ երեցան, և անոնցմէ ոչ մին յաջողեցաւ բազմութեան համակրանքը շահիլ, ինչպէս սովորաբար այս բանս կը հանդիպի այս կարգի ըմբշական խաղին մէջ (sport-athletique), ինչպէս պիտի ըսէինք ներկայիս:

Գասղեւոցիներէն չորս ըմբշը միայն կը մնային ընդդէմ վեց Նիքոլոսներուն. երբ դատաւորը կանչեց.

— Յակովբ Գասղեւոցիներուն կողմէն:

Գեղեցիկ երիտասարդ մը, քսանը հինգ տարու մօտ, Գասղեւոցիներու աչքատու գունով հագուած, զուրս եկաւ կեցած տեղէն և կամուրջին վրայ ելաւ, ուր իր գեղեցիկ կերպարանքը ժողովրդեան մէջ հաճութեան շշնջիւն մը առաջ բերաւ: Ռիալդոյի կոնտրապար մ'էր, շատ նշանաւոր իւր ուժովը: Ուստի բոլոր իւր կուսակիցները սկսան քաջալերական խօսքեր ուղղել իրեն.

— Քաջ եղիր, Յակովբ, քեզ տեսներ:

Նոյն միջոցին ըմբշամարտութեան դատաւորը գլխարկին մէջէն քաղած էր անունը:

— Լէոնարտոյ Նիքոլոսներուն կողմէն, ըսաւ:

Լայն ուսերով մարդ մը, քիչ մը վայրենի կերպարանքով, զոր Նիքոլոսներուն համազգեստին անուշ կանանչ գոյնը չէր մեղմացուցած, կամուրջին վրայ երեցաւ:

— Այս մարդը Լէոնարտոն է՛, պտտացին քսան ձայներ:

— Ո՛չ, ո՛չ, պտտասխանեցին ուրիշ հարիւր ձայներ:

— Յիսնապետ Բարթողիմէոսն է, ըսին ուրիշներ, որոնք կը պնդէին թէ Նիքոլոսներուն համազգեստին տակ կը ճանչնան այն զինուորն որ Ս. Մարկոսի հրապարակին մէջ սարսափ մը ազդելով լռե-

ցուցած էր շատախօսներն, որոնք առանց շրջահայեցութեան կը խօսէին Վենետկոյ ազնուականութեան դէմ և յատկապէս նըշանաւոր Մկրտիչ Մարդինենկոյ զօրավարին վրայ:

Բազմութեան մէջէն սպանալեաց աղաղակներ սկսան բարձրանալ յիսնապետին դէմ: Իսկ ինքն արհամարհանաց ակնարկ մը միայն կը դարձունէր իր բոլորտիրքը: Ըմբռնամարտութեան դատաւորն իր անձին պարտք համարեցաւ միջամանել. յետ լուսութիւն պահանջելու, զոր գծուարու կրցաւ ձեռք բերել, հարցուց անոր՝ որ այս թշնամական աղաղակներուն շարժառիթն էր.

— Դու լէոնարտոն չե՞ս:

— Ոչ, վսեմաշուք տէր, լէոնարտոն իմ եղբայրս է, սակայն ինքն հիւանդ է, և եկայ ես անոր կարգը պահանջելու: Ինչպէս այս բազմութիւնը կ'ըսէ, ես յիսնապետ Բարթողիմէոսն եմ:

Ըմբռնեալներուն երկու դատաւորներն իրարու հետ խորհրդակցեցան, յետ բաւական տաք կ'իմարանութեան, որուն բազմութիւնն ալ հեռուէն մասնակից կ'ըլլար, յիսնապետին խնդիրը սիրով ընդունելի եղաւ, և Բարթողիմէոս յիսնապետը փոխանակ իր եղբորը՝ և անոր կարգին կուռելու հաւանութիւնը ստացաւ: Դատաւորաց վճիռը հետաքրքիրներուն կողմէն միաբերան հաճութիւն չունեցաւ. սուլելու ձայները խեղդեցին ծափահարութիւնը: Բարթողիմէոս յիսնապետն առանց այս ցոյցերուն կարեւորութիւն տալու, աշխուժութեամբ կամուրջին վրայ իւր հակառակորդին մօտեցաւ:

Թէպէտ Յակովբ համակրելի էր, սակայն ահաւոր մրցակից մը ունէր իր դէմը: Բազմութիւնը լաւ կ'ըմբռնէր թէ այս երկու մարդիկ արժանի էին իրարու հետ չափուելու: Ուստի երկուքին վրայ ալ կը հիանար, և յանկարծ արդար ըլլալու ըզգացումն արթնցաւ ժողովրդեան սրտին մէջ, որուն օրէնքն է սպաւորութեանց փոփոխութիւնքն, և չուզեց իւր աղաղակներով այս ընտրեալներէն միոյն վրայ ազդեցութիւն ընել. իսկոյն լոց և կուռին

զանազան փոփոխութիւններու ատեն կրօնական լուսութիւն մը պահեց:

Ճիտակը այս ըմբռնամարտութիւնը ուշադրութիւն գրաւելու արժանի էր, վասն զի թէ՛ երկար տեւեց և թէ՛ խիստ շահագրգիռ եղաւ: Եթէ յիսնապետն Բարթողիմէոս աւելի կորովի կ'երևար, կոնտրապարն Յակովբ կը հակակշռէր այս նուազութեան իւր մեծագոյն ճկունութեամբ և անբաղդատելի առածգական շարժումներն. բով իրկու մարդիկ իրարու կը փաթթուէին, իրարու վրայ կը յարձուկէին և զիրար կը տրորէին առանց ոչ մին և ոչ միւսը իր ոտը կուռանէն շեղելու: Գլխաւոր վտանգն էր յանկարծօրէն սաստկութեամբ իր հակառակորդը հրեւն առանց զիմացինին գրկախառնումէն ու բռնուելէն ազատելու. վասն զի այն ատեն երկու ըմբռնեալը միանգամայն կ'իյնային ջուրը՝ բազմութեան հայհուհներուն մէջ: Այս դէպքը հանդիպած էր առաջին ըմբռնամարտութեան ատեն: Ոսկայն թէ՛ յիսնապետն և թէ՛ Յակովբ՝ երկուքն ալ կարի մտացի էին զօրշահարու այսպիսի անյաշողութենէ մը: Երկուքն ալ գեղեցիկ և կիրթ ըմբռնեալ, և հակառակ իւրարանչարին փափաքին իր հակառակորդը գահավիժելու, ոչ մին և ոչ միւսը չէր յանդգնեալ յանկարծական շարժումնը մը ընել, որ կարող էր գիրենք իրարու փաթթուած ջրանցքին մէջ նետել:

Թէպէտ իրենց մերկ բազուկներուն վրայ կը տեսնուէին ջիղերուն ցցուիլը նման կոտորելու աստիճան ձկտեալ աղեղի մը լարին, և թէպէտ իրենց աչքերէն արիւն կը ցայտէր, և ճակատները ջրտինջով ծածկուած էին, երկու ըմբռնեալը ուժ մը տալու երևոյթը չունէին: Երեք անգամ կամակար իրարմէ բաժնուեցան, շունչ առնելու, և երեք անգամ նորէն իրարու փաթթուեցան առանց արդիւնքի մը: Սակայն չորրորդ բախումին մինչդեռ Յակովբ նոյն իսկ իր հակառակորդին չէր դաժմ, Բարթողիմէոս յիսնապետը՝ բռնելով կոնտրապարն երկու պաստակներն և գինքն աշխուժութեամբ իւր ուսերէն վեր բարձ-

բացընելով նետեց գլխովայր ջրանցքին մէջ:

Ճարտար էր հարուածը, զոր բազմութիւնն ուժգին ծափահարեց առանց ամենևին միտքը բերելու թշնամական ըզզացմունքները զոր պահ մը առաջ ցոյց տուած էր Բարթողիմէոսին հանդէպ: Երկրորդ, երրորդ Գասդեղոցիները յաջորդեցին Յակոբին առանց ո՛ր և է յաջողութեան. գէթ քանի մը վայրկեան յիսնապետը յաղթող համարուեցաւ:

Ըմբռամարտութեան այս վայրկեանին Նիքոլոսներուն կողմը տակաւին չորս ըմբռնիչներ մնացած էին, որոնց մէջն էր Բարթողիմէոս յիսնապետը: Ընդհակառակն Գասդեղոցիներուն նախկին համբաւը բարձր բռնող միայն մէկ անձ մնացեր էր: Ասոր համար կարմիր ժապաւէն կրողները բոլորովին լքեալ էին, իսկ կանանչ ժապաւէնով Նիքոլոսները բնծաղկը կը ծափահարուէին: Սակայն այս ցոյցերը փոփոխեցան երբ Գասդեղոցիներուն վերջին ըմբռնը քարէ սանդուխին չորս աստիճանները ելլելով երևեցաւ կամուրջին վրայ: Վիթխարի ոմն տեսուեցաւ, վենետկոյ ռամիկ զասակաբզին խիստ ծանօթ, որուն շփացած տղան էր: Նոյն այն օրը, հագիւ երկու ժամ առաջ, լճակին վրայ տուփն Ալլըիականին հետ ըրած պասկաղրութեան հանդէսին զիւցազն: Նոյն այն ուրուն անփոյթ համարձակութեամբ Պուլիկորոյի պսակին վրայ ցատկեղն տեսանք, կոնտուլմարն Ռիքարտոյ:

Հագիւ թէ հսկայն տեսուեցաւ, բազմութիւնը զուարթ բացազանչութիւններով ողջունեց զինքը:

— Է՛, Ռիքարտոն, Ռիքարտոն.

— Բարև՛ Ռիքարտոյ:

— Ահաւաստիկ վայրկեանը ցուցընելու թէ ունիս նաև պնդակազմ դաստակ մը, զաւակս:

— Նետէ՛ յիսնապետը գլխիդ վրայէն:

— Լողանք մը ընել տուր անոր:

— Ծերանաւորի մը կը նմանիս Ռիքարտոյ, այս կարմիր զգիստներովը:

Իսկ ինքն միշտ նոյն այն անհոգ և

զուարթ կերպարանքն ունէր, իւր զօրաւոր կարթերուն վրայ ուժով մը գետնուած, երկու բունցքը ազդերուն վրայ, իր գուռ ժագերը կէս մը գոցած իւր ըմբռնական վիզը, բերանը լայն մը բացած, ցուցընելով երեսուներկու ակոսները, ուրոնք կարող էին պողպատէ թիթիզ մը փշրել, խեղկատակ հնչիւն ծիծաղով մը կը խնտար որուն շարժառիթը ինքն էր, կամ ինքնահաճութեամբ իւր բրգեայ կարմիր վարպանակը կը դիտէր:

Ըմբռամարտութեան զատաւորն աւանդական նշանը պիտի տար մենամարտութիւնը սկսելու, երբ Ռիքարտոն իւր ձեռքը գլխուն տանելով իբր գլխարկը բանալու, որ երբէք տեսնուած չէր իւր ապստամբ ժագերուն վրայ, դարձաւ դէպի զատաւորն և ըսաւ.

— Ներեցէք, վսեմաշուք Տէր, կարծեմ զուք բան մը կը մոռնար:

— Ի՛նչպէս, պոռաց մարդուկը, Ռիքարտոյին տափատէն աւելի սաստիկ կարմրնալով, տխմար, կը համարձակիս ըսելու թէ ես կը մոռնամ....

— Կը համարձակիմ ըսելու, շարունակեց Ռիքարտոն առանց կորսնցունելու իր անփոյթ և զուարթ կերպարանքը, կը համարձակիմ ըսելու թէ զուք կը մոռնար այս բանս: Բարթողիմէոս յիսնապետը արդէն երեք անգամ մենամարտեցաւ, մասնաւոր իմ Յակովբ բարեկամիս հետ, որ զինքը շատ յոգնեցուց, այնպէս չէ՛, ըսէք: Ես, ընդհակառակն, թարմ և կայտառ եմ, կարծեմ թէ արդարութիւն է հուսասարցնել բաղդին յաջողութիւնը, ձեզ զելով յիսնապետ Բարթողիմէոսը որ քիչ մը շունչ առնէ, որուն մեծապէս պէտք ունի:

— Ես՞, ամենևին չէ՛, պատասխանեց յիսնապետն զոռոգութեամբ, դու ինքզինքդ կը խարխա, կոնտուլմար:

— Կարելի է, սակայն կարծեմ թէ ինչ որ արդարութիւնը կը պահանջէ զայն կը խօսիմ:

— Այո՛, այո՛, պոռացին միարեան բոլոր Նիքոլոսները, այս անգամ Ռիքարտ

տոյին կողմն բռնելով, արդար է ըսածը, կոնստուլարն իրաւունք ունի:

Գասաւորը ստիպուեցաւ տեղի տալ բազմութեան պահանջքին և շնորհել յիսնապետին քանի մը վայրկեան ինքզինքը զօրացունելու, զնեղով լայնօրէն շրթունքները Մոնթէֆիասքոյի կնիւնապատ շիշի մը բերնին, զոր իրեն կը ներկայացընէին իւր վկաները:

Բարթողիմէոս երբ շիշին մէջ եղած զինին պարպեց, ոչօրի ելաւ և ըսաւ.

— Պատրաստ եմ.

— Մն ուրեմն, ըսաւ դատաւորը:

Հագիւ թէ այս բառերն ըսուեցան՝ յիսնապետն Բարթողիմէոս աննման թափով մը խոյացաւ կոնստուլարին վրայ, անշուշտ կը յուսար այս անակնկալ շարժմամբ զինքը յանկարծակիի բերել: Սակայն Ռիքարտոն իւր միամիտ երևութիւն ներքև կը ծածկէր մի մեծ սրամտութիւն և բազում խոհեմութիւն: Ուրովհետև խիստ դպրոցի մը մէջ կրթուած էր, դպրոց մը որ կանխահաս փորձառու կ'ընէ: Ինչ որ կը յիշէր փոքր հասակէն, ոչ հայր կը ճաչնար և ոչ մայր: Մինչև այն տարիքն որ կարող եղաւ թի գործածել, իւր պատկելու տեղն էր եկեղեցիներուն կամ պալատներուն նորտաքին գաւիթները, և առաւօտեան արթնցունողն էր ծառայից ոտքն որ կոշտարար կը մշտըր զինքը իր ապաստանարանէն հեռացունելու: Այսպէս պզտիկ հասակէն սովորած էր պատրաստ կենալու ո՛ր և է պատահարի դէմ:

Այդ կամուրջին աստիճաններէն վեր ելլելու առեն երբ տեսաւ Բարթողիմէոսին իր վրայ նետած չարամիտ ժպիտը, հասկցաւ թէ աւելի թշնամոյ մը քան հակառակորդի հետ է գործը: Ուստի իւր զուարթութեամբ և անայլայլակ հանդարտութեամբ պատասխանելով հանդերձ հրապարակին չորս կողմէն իրեն ուղղուած կատակաբանութեանց, երկվայրկեան մը իսկ աչքէ չէր կորսնցուցած Նիքոլոտներուն ըմբիշն, և պատրաստ էր արդէն զինքը ընդունելու երբ Բարթողիմէոս կայծակի

արագութեամբ ինկաւ իր վրայ: Ռիքարտոյ հանդարտօրէն ըսաւ.

— Է՛, տղաս, ինչ պատահեցաւ: Ուրդեօց կատղեցա՛ր յանկարծ: Կ'իմացունեմ քեզ թէ երբէք միտք չունիմ զիս քեզի խածնել տալու:

Յիսնապետն Բարթողիմէոս խուլ մըմտաւով մը միայն պատասխանեց և իւր ջիղապինդ բազուկներուն մէջ այնպէս սխմեց ըմբիշին իրանը իբր թէ ուզենար զինքը խեղդել: Սակայն յիմար ձեռնարկութիւն մ'էր ուսկից շուտով հասկըցաւ թէ պէտք էր ետ կենալ, վասն զի ուրիշ արդիւնք մը չունեցաւ բայց միայն կոնստուլարին մեծաշտուռ ծիծաղը: Այսու հանդերձ այս խնտալը պատճառ եղաւ որ Բարթողիմէոսը յարատեւ այս դիրքին մէջ, իւր ամբողջ ուժերը ժողովեց, կրկին կատաղութեամբ ահաւոր կերպով շարժեց կոնստուլարը: Ռիքարտոյ փոխանակ այս զբրկախառնումէն իւր ազատումն փորձելու, որ շատ դիւրին էր իրեն համար, պարզապէս իւր ձախ ոտքը սահեցուց դէպի կամուրջին եզերքը, որպէս զի աւելի հաստատուն խարխիւ մը ունենայ վրան յենելու: Յետոյ իւր բազուկները օդին մէջ բարձրացունելով, հրապարակին սմէն հետաւոր անկիւններէն լսելի իւր ցուլի ձայնով գոչեց:

— Փորձէ հիմակ, տղաս, և թէ որ կարողանաս, ոչ թէ զիս ջրանցքին մէջ նետել, զոր չէ կարող ցու մօրդ զաւակը, այլ մի միայն զիս ոտնչափ մը սահեցունել տեղէս, ես զիս յազթուած կը համարիմ:

— Շատ աղէկ ըսիր, Ռիքարտոյ, բազմութեան մէջէն ձայն մը պոռաց:

— Մն ուրեմն, տղաս, շարունակեց կոնստուլարն մի և նոյն խեղկատակ զբարթութեամբ, ուժով հրէ՛. զիտցիր թէ այս ոտքերը զամուած են կամուրջին վրայ:

Յիսնապետն Բարթողիմէոս փոխանակ պատասխանելու, վերջին և գերագոյն ճիգ մը ըրաւ, և կոնստուլարին հետ ջրանցք իյնալն աչք աննելով, գէթ իրեն հետ քաշկռտել հակառակորդը իւր անյաշողու-

թեան մէջ, այնպիսի ջնջում մը տուաւ կոնստաւապոլսի որ կարող էր պատ մը տապալել:

Ռիքարտոյին գլուխը դողդղաց, իւր ամբողջ մարմինը փոթորկալից հովէն երեւրացող կաղնիի մը նման շարժելէն յետոյ երկարատեւ տատանման մը ենթարկուեցաւ: Սակայն շէնքին խարխիւր՝ ոտքերը կարծես, ինչպէս կորտոլավարն ըսած էր, քարին մէջ գամուած էին, երբէք չի շարժեցան: Բազմութիւնը խելայեղ, ուժգին ծափահարեց: Հազարաւոր աղաղակներ օդը կը թնդացրնէին և կը հասնէին մինչև կոնստաւաքը:

— Կեցցէ՛ս, Ռիքարտոյ:

— Ձի սահեցաւ:

— Կը տեսնաս մարդը:

— Միբոս ըրէ, Ռիքարտոյ:

— Ջուրը նետէ յիսնապետ:

— Ոչ տակաւին, ըսաւ կոնստաւաքն իւր կորովի ձայնովն որ սովորած էր ալիսայ շառահչուններուն տիրել:

Թեկերը խաչաձև ծալլեց, և յիսնապետին անզօր կատաղութեան դէմ մի միայն անզօրծ ուժ մը զործածեց:

Յիսնապետն անգամ մ'ալ ուզեց կրկնել իւր փորձը տապալելու Գասթէլլօցիններուն ըմբիշը. սակայն, ասիկա պատրանք մ'էր: Յանկարծ սահեցաւ մինչև կամուրջին և զերքը ու ծունկերուն վրայ ինկաւ, և ալբազօրէն իւր գլուխը անցունելով կոնստաւաքին սրունքներէն ձևացած կամարին մէջ, կ'ուզէր գինքը տապալել, երբ Ռիքարտոյ նոյն հաւասար արագութեամբ ծռելով իւր կաշնրուռն ձեռքերով բռնեց յիսնապետը մէջքէն, և ամբողջ իր մարմնոյն բարձրութեամբ շտկուելով, գինքը իւր գլխէն վեր բարձրացուց իբր հինգ տարեկան տղայ մը:

Արդիւնքը հրաշալի եղաւ: Խեղճ յիսնապետն, որուն բոլոր անդամներն ընդարձացած էին, քիչ մնաց որ մարէր այս ահաւոր պրիկման տակ: Կը տեսնէր իւր բոլորտիքը հազարաւոր գլուխներու շուրջ գալը, որոնք գինքը դիտելով հեզութեամբ կը ծիծաղէին: Այս տեսարանին դիմաց

իւր ամբողջ քաջութիւնը կորսնցուց, և աչքերը գոցելով յաղթողին քմահաճոյքին ձգեց ինքզինքը:

Կոնստաւաքը կամուրջին շուրջը պըտըտցունելով կը ցուցնէր բազմութեան իր հակառակորդը, որուն մարմինը տակաւին կը շարժէր ջղաձգտօրէն, և իր գլխէն սոսնաչափ մը վեր բարձրացունելով հարցուց բազմութեան, որ կատարաբար կը ծափահարէր:

— Պէ՛տք է ջրանցքին մէջ նետել զինքը:

— Այո՛, այո՛, կ'ըսէին ոմանք:

— Ո՛չ, ո՛չ, կը պոռային ուրիշները:

Այս հակառակ կարծեաց մէջ Ռիքարտոյ կը տատամէր: Սակայն նոյն պահուն զգաց որ զինուորին անզօրծ մարմինը իր վրայ կ'էլնար, հասկցաւ թէ թըշուառ մարդը մարած է, և գուժը շարժեցաւ: Միւս կողմանէ ըմբշամարտութեան դատաւորները վերջ տուին ամէն հակաճառութեանց: Անիկա որ քանի մը անգամ խօսած էր, ոտքի ելաւ ու ըսաւ:

— Գասթէլլօցինքը յաղթող են, և իւրենց ըմբիշը, Ռիալդոյի կոնստաւաքը Ռիքարտոն, իբաւունք ունի չորս սակի ձէլին ստանալու, ըմբշամարտութեան պարգևը:

Վեհանձն կոնստաւաքն իւր յաղթութեամբ զեղծանելով անզուժ չի գտնուեցաւ, զբաւ յիսնապետը միշտ մարած դատաւորաց ոտքին դիմաց, որոնք նոյն վայրկենին վճարեցին իրեն խոստացած պարգևը:

Երբ Ռիքարտոյ զգաց չորս սակի ձէլիններուն իր գրպանին մէջ զուարթօրէն հնչելը, բարի խորհուրդ մը յղացաւ: Միբոսեց արիարար իւր հին և նոր բարեկամներուն յորդորները, որոնք կ'ստիպէին գինքը Ռիալդոյի վրայ Ռակի Արև գինետան մէջ արժանապէս վերջացունել այն օրը՝ Գոննիլիանոյի կամ Մոնդէֆիլասքոյի քանի մը տիկ գինի պարպելով:

— Ոչ, հիմայ չէ, պատասխանեց Ռիքարտոյ: Տեղ մը ձկնորսի ալքատ ընտանիք մը կայ, որուն համար այս չորս սա-

կինները մեծ նպաստ մը պիտի բլլան, և պէտք է անպատճառ անոնց յանձնեմ այս ոսկիները: Այս բանս կատարելէն յետոյ բոլորովին ձեզի եմ:

Որովհետեւ հարկ էր անցնիլ Ռիալդոյէն որպէս զի երթալ գտնէ իւր կոնտորը սովորական տեղը չտանով կապուած, իւր բարեկամները առ երեստ հաւանեցան, յուսալով թէ զվերջը նորէն զինքը մօտ ունենալ, սակայն անոնց բոլոր ջանքերը անօգուտ եղան: Հասնելով Ռիալդոյ կամուրջը, կոնտորավարն աշխուժի ցատկեց իր նաւակին մէջ, քակեց անոր շտանը և ջրանցքին մէջ բուռն թիավարութեամբ մը առաջ բռնեց զայն, մեծագոյն տիրութեան մէջ ձգելով բոլոր Գասթէլլօցիներն որոնք կը դիտէին անոր հեռանալը:

Ռիքարտոյ առանց Մեծ-Ջրանցքին երկայն դարձուածներն ընելու, կողմնակի ջրանցքներէն Ս. Մարկոսի հրապարակն ուղղուեցաւ, և թիչ ատենէն անկէ ալ ատաջ անցաւ: Սակայն Բիաձձէղալի դիմացէն վերադառնալու ատենը միտքը փոխեց, փոխանակ Օրֆանոյ ջրանցքին մէջ մտնելով լճակին վրայ երթալու, դարձուց իր կոնտորը եկաւ կապեց Աքիավոնի քարափին այն անկունն՝ որուն ջրանցքը զքսական պալատը բանտերուն հետ միացնող ահաւոր Հառաջանաց կամուրջին անուամբ կոչուած է: Երբ նաւակէն դուրս ելաւ, Ռիքարտոյ քանի մը վայրկեան կեցաւ երկրորդական պզտի դրան մը դիմաց որ կը բացուէր Աքիավոնի քարափին վրայ: Այս դռնէն ծանօթներ և ծառաներ կը մտնէին դրսական պալատը:

— Ո՛չ, ըսաւ ինքնիրեն, յանկարծ գլուխը վեր ցնցելով, Գասթէլլօցիներուն ըմբիշը պէտք չէ որ այս դռնէն մտնէ դրսական պալատը, որուն ներկայիս Ազրիականին աղջիկը իր կեանքը կը պարտի:

Այս խորհրդածութիւն ընելէն յետոյ կոնտորավարն Ռիքարտոյ դարձաւ արագօրէն Բիաձձէղալան և ներկայացաւ պալատին մայր դրան, զոր երկու հրացանակիրք կը պահպանէին:

— Արգիլեալ է անցնիլն, ըսաւ պահապաններէն մին:

— Ես Ռիքարտոն եմ, Ռիալդոյի կոնտորավարն, ըսաւ վստահարար մեր մարդը. իրր թէ ըսած բլլար. Ես Մալիբիէրոն եմ, ծերակուտականն, հասարակապետութեան երկոտասան առաքեալներուն սերունդը:

— Ի՛նչ կուզես:

— Խօսիլ Ֆրանչէսքոյ Ֆոսքարին հետ:

— Հեռու կեցի՛ր. ըսաւ պահապանն զէնքը անոր վրայ շտկելով: Կը կարծե՞ս, թէ նաւահանգստի պարզ կոնտորավար մը կարենայ մուտք գտնիլ տոփին մօտ:

— Այդէն անոր հետ խօսած եմ դեռ երկու ժամ առաջ, նոյնը կուզեմ ընել, մի բարկանաք:

— Չեմ հաւատար:

— Հիմայ պիտի տեսնէք:

Այս վայրկեանին կոնտորավարն արջունական պատուոյ գաւթին խորը՝ տեսաւ Ֆրանչէսքոյ Ֆոսքարին Հսկայից սանդուխին վրայ. ուսկից դար մը առաջ իր նախորդներէն միոյն, Մարիոյ Ֆալիէրոյի գլուխը գլտորած էր: Այսքան հեռաւորութենէն Ռիքարտոյ չի քաշուեցաւ խօսիլ տոփին հետ:

— Վեհափառ Տէ՛ր. ըսաւ նա, մեզի ծանօթ այն ձայնովը:

Ֆոսքարին գլուխը բարձրացուց և ճանշնալով Ռիքարտոն չի կրցաւ իր ժպիտը զսպել:

— Հէ՛, ըսաւ ծերակուտականաց, որոնց հետ խօսակցելով պատուով ճամբայ կը դնէր զանոնք, կարծեմ մեր բարեկամն, Ռիալդոյի կոնտորավարն է:

Իրեն յատուկ բարութեամբ, նշան ըրաւ ձեռքով որ թող տրուի անոր առաջ անցնելու: Ռիքարտոյ անձնավստահութեամբ մը անցաւ պահապանաց դիմացէն, որոնք իրեն անցք տալու համար կարգի կը շարուէին, և աչքի քովնտի ծայրովն նայեցաւ անոնց իրր թէ կուզէր ըսել:

— Կը տեսնէք, ի՛նչպէս կ'ընդունի զիս: Սակայն երբ գաւթին մէջ տեղն եկաւ ուր լեցուած էին զինուորականք, ծերա-

կուտանք որոնք իրենց գետնաքարը Հան-
դերձներով մարմարեայ յատակը կ'աւ-
լէին, մանաւանդ երբ տեսաւ մարդ մը
զլուխը կարմիր խոյրով՝ վրայէն ոսկի
ձէգին մը կախուած, որ անոր ֆէնդէն ըւ-
լալը կը ծանուցանէր, յայնքն Պիտոս-
թեան խոզարկոսթեան անաւոր ներկայա-
ցուցիչն, (messer grande) մեծ տաւոտ-
տէրը և որուն անունը Վենետկոյ մէջ ոչ ոք
կը համարձակէր բերանը առնուլ, նոյն իսկ
ցած ձայնով, իւր համարձակութիւնը կոր-
սընցուց: Գնաց կեցաւ այն հրաշալի պղնձ-
ձեայ ջրհորին դիմաց որ գաւթին աջ կող-
մը կը զարդարէ և սպասեց տոժին հա-
ճութեան:

Երբ փրանչէսքոյ ազատ մնաց, նշան
ըրաւ Ռիքարտոյին թէ կրնայ վեր ելլել:
Կոնտուլավարն ուրիշ հրամանի չսպասեց,
և չորս ոստումով հասաւ տոժին քով
Հսկայից սանդուխին զլուխը:

— Կուզե՞ս տեսնել Ալլըրիականին ազ-
ջիկը, ըսաւ անոր, ուղղուելով դէպի
յարկարածփնները:

— Ոչ ստուգիւ, վեհափառ տէր, պա-
տասխանեց կոնտուլավարն: Սակայն եթէ
ձեզ ներկայանալու համարձակութիւնը ու-
նեցայ, դիտաւորութիւնս անոր վրայ խօ-
սիլն է:

— Շատ լաւ, ինչ որ պիտի ըսես ին-
ծի, իր դիմացը ըսէ, վասն զի կուզեմ որ
դու տեսնես զինքը:

— Աղջիկը հո՞ս է:

— Այո՛ թշուառ Յակոբոս զաւակին
կնոջը, Մարինա աղջկանս յարկարածփն
մէջ:

— Ան որ վեհնետիկը սաստիկ սիրե-
լուն համար արտորուեցաւ, ըսաւ Ռիքար-
տոյ ցած ձայնով:

Տոժը դարձաւ երկարօրէն դիտեց կոն-
տուլավարն և պատասխանեց միայն այս
բառը.

— Այո՛:

Յետոյ շարունակեց իր համբան միշտ
խօսելով ինքնիրեն:

— Եւ հայրը բռնազատեցին նախագա-
հել իր որդւոյն դէմ վճիռ տուող դատաւ-

րանին: Բրուտոս իր զաւակը իրեն աչքին
դիմաց մեղցընել տուաւ. սակայն իր զա-
ւակը յանցաւոր էր: Էս Յակոբոսը են-
թարկել տուի տանջանաց, թոյլ տուի որ
արտորեն, և գիտէի թէ այս սիրուն և
վերջին զաւակս անմեղ էր: Ինչպիսի վար-
չութիւն է ասիկայ, որուն վիհապետը,
զլուխը, ինչպէս կը կոչեն, բռնազատուի
այսպիսի նուաստութեան: Թշուառ զլուխ,
խեղճ վեհապետ:

Գուռ մը բացուեցաւ, ուսկից կը մըտ-
ցուէր մոզայիքէ յատակով դահլիճ մը, ու-
րուն մէջ տեղը օրօրոց մը դրուած էր:

— Ահա մանկիկը զոր դու փրկեցիր
ծովէն իբր նոր Մովսէս մը, ըսաւ Պոս-
քարին ցուցնելով օրօրոցն՝ որուն մօտ իր
աղջիկն Մարինան նստած էր: Մօտեցիր,
տեւցուց, տեսնելով որ Ռիքարտոն իբր
զարիադիտ մը դահլիճին սեմին վրայ կը
կենար:

Այն ատեն կոնտուլավարն յետին աս-
տիճանի զգուշութեամբ իւր ոտքերուն ծայ-
րերուն վրայ թափելով մօտեցաւ և դիտեց
մանկիկն որ խնտումբեքս արթննալով ի-
րեն երկարեց իր փոքրիկ թաթիկները:
Ազնուասիրտն Ռիքարտոյ այնպէս զգա-
ցուեցաւ այս մանկական սկսնակ զգու-
արներէն՝ որ ահաւոր ոստում մը ըրաւ:
Սակայն Ռիքարտոյին նման յաղթանդամ
մարդ մը չէր կարող առանց փնաս հաս-
ցնելու այսպիսի ցոյց մը ընել: Մոզայի-
քէ յատակը այնպէս դողաց հանոյքի այս
հսկայական ցոյցին տակ, որ Մուրանոյի
բաժակ մը ինկաւ գիտիքը կտոր կտոր ե-
ղաւ: Մանկիկն անշուշտ այս շտապէն
վախցած սկսաւ լալու ճիշդ արձակել:

— Վախցուցիր զինքը, ըսաւ տոժը:

Հսկայն շփթած, կատարեալ խեղկա-
տակ ձեւերով իւր մէկ ոտքը օդին մէջ
բռնելով:

— Չա՛ր ստատնայ, ըսաւ. — Ո՛հ,
ներողութիւն, վեհափառ Տէր. ներողու-
թիւն տիկին, վախցուցի մանկիկը:

— Ո՛չ, ըսաւ Մարինա Պոսքարի, կար-
ծեմ աւելի մանուկն անօթի է, պէտք է
բան մը կերցնել:

— Բայց ես չեմ կրնար տալ անոր ձկան կարկանդակ, բաժակ մը կիպրոսի գինիով, ըսաւ տոժը ծիծաղելով, ստնտու մը կրնայ զինքը գոհացունել:

— Ճիշդ ես ալ եկայ ձեզ ստնտու մը առաջարկել, վեհափառ Տէր, ըսաւ Ռիքարտոյ բոլորովին ուրախացած:

— Կը ճանչնամ ստնտու մը:

— Այո վեհափառ, և ճշմարտ կին մը, կ'ապահովցունեմ զձեզ: Ուժով է հաւասար երկու կոնտովարներու և գեղեցիկ ինչպէս տիրամայր մը (madonna):

— Ինչո՞ւ հետո չի բերիր:

— Զեր բարձրութեան հրամանին կը սպասէի:

— Հրամանը կու տան քեզ: Քանի որ դու իրեն կնքահայր չես կարող ըլլալ, գէթ դու ընտրես մանկիկին ստնտու մայրն, որ Աստուծմէ վերջ քեզ կը պարտի իր կեանքը:

— Ծնորհակալ եմ, վեհափառ Տէր:

— Ուրեմն ինչո՞ւ զինքը երթալու բերելու կը զանդադրաս:

— Շուտով կ'երթամ, Տէր, վարը կը սպասէ կոնտոյս, թոչունի նման թեթե է, անոր անունը ծիծառակ դրած եմ:

— Իրիճեանակի նման թոբի, ըսաւ տոժը ծիծաղելով:

— Ժամէ մը հոս եմ, ըսաւ կոնտու վարը: Եւ դառնալով Մարինա Ֆոսքարիի կողմը, աւելցուց. Արդարև Տիկին, գեղեցիկ օր մ'է այսօր:

— Աճապարէ՛, շատախօս, ըսաւ տոժը զինքը ուսերէն հրելով:

Այս անգամ Ռիքարտոյ կողմնել չի տուաւ հրամանը: Մէկէն դուրս ելաւ պալատէն, շուտով մը կոնտովին մէջ ցատկեց, և մինչդեռ քաջաբար թիավարելով դէպի լճակը կը յառաջանար, կ'ըսէր ինքնիրեն:

— Մտուգիւ այս բանս շատ աւելի կ'արժէ քան իմ շորս ոսկի ձէգինս: Այս խեղճ ընտանիքն իւր հացը պիտի սպասուի է իմ անուշիկ Ֆիամէղդաս նոր շըրջազգեստ մը պիտի ունենայ, պիտի չի տեսնամ այլ ևս իւր մեծ սև աչքերը

տխուր մտածմունքներով պատած, իւր այտերը պիտի ստանան կրկին իրենց կարմրափայլ գոյնը. և երբ անցնիմ այս տեղէն պիտի լսեմ նորէն, ինչպէս առաջ, իւր արտոյտի ձայնին բարձրանալը լճակիս լուսթեան մէջ:

Շարայտիկի

Հ. Մ. Վ. ՍԱՆՍԻՍԱՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՄԵՐ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԺՍ.

Հ. Արսէն Ղազիկեան. — Թարգմանիչը. — «Նոր Մատենագիտութեան» հեղինակ.

Հայ գրականութիւնը ըննողին ամէնէն առաջ դէմը կ'ելլէ այն հանգամանքը՝ թէ մեր ազգը թարգմանութիւն շատ սիրած է, երկար ժամանակ անով սնած: Ու ճապող բան մըն է այլ ևս մատնանիշ ընել այն մասերը՝ որոնք մեր գրականութեանն են՝ առանց պատկանելու տոհմային միտքերուն. հայերէն են՝ առանց բնագիրն ու նախազարգափարը նոյն լեզուով եղած ըլլալու:

Բայց ուրիշի միտքն ալ իր լեզուով յայտնելը՝ սանկ զիւրին բան մը չէ: Ապա թէ ոչ՝ իբր անոր վարպետներ պիտի չյիշուէին, օրինակի համար, վինչենցօ Մօնթի, Անիպալ Գարօ, Ալեքսանդր Փօփ, Տըլի և ուրիշներ: Մեր մատենագրութեան Հինգերորդ դարը՝ ատով կը պարծի. և, Տասնիններորդ դարուն, Բագրատունին է որ այդ արուեստին մէջ կը գերազանցէ: Պէտք չէ մոռնալ սակայն, որ վրաստան պուրի շրջանէն մինչև «Հայկ»ի երգիչը, մինչև «Բուրաստան»ի քերթողը՝ թարգմանութիւնը կ'ըլլար առ հասարակ գրաբար: Ժողովուրդի լեզունով. — այդ հագիւ դողողուն գրչով կը փորձէ ընել Մանժոնիի «Խօսեցեալը»ին գրաբար — աչ-